

որտեղից վերադարձաւ Եւրոպա և նկարագրեց իր ճանապարհորդութիւնը «In darkest Africa» գրքում (1890)։ Ստենլիի անազին ծառայութիւնները կենտրոնական Աֆրիկան հետազօտելու գործում մի քիչ նսեմանում են բնիկնեգրերի հետ նրախիստ կոպիտ վարուեցողութեամբ։ Ստենլին աչքի էր ընկնում իր կատարեալ առողջութեամբ, որը և օգնեց նրան անպատիժ դիմանալ ծանր աշխատանքներին, զրկանքներին և հիւանդութիւններին, որոնց հետ կապուած է արևադարձային Աֆրիկայում ճանապարհորդելը։ Վերջին տարիները նա ապրում էր Լոնդոնում՝ հանգստանալով իր բազմաթիւ էկսպեդիցիաներից։

—Русск. Вѣд.

Թ. Ա. Տ Բ Ո Ն

Նկարիչ Թաօձեան. դրամա և գործողութեամբ. հեղ. Լ. Մանուէլեանի։

Դերասան Յովհաննիսեանը՝ օր. Խիթարեանի և սիրողների մասնակցութեամբ, մայիսի 18-ի երեկոյեան «Վրաց Աղնուականների» թատրոնին մէջ ներկայացուց պ. Լ. Մանուէլեանի յիշեալ դրաման։

Նկարիչ Թաջնեանը առաջին անգամն է որ բեմական լոյսը կը տեսնէր Թիֆլիսին մէջ։ Թատերախաղը՝ որուն բնագիրը այս էջերուն մէջ իսկ երևաւ, ծանօթ է արդէն մեր ընթերցողներուն։

Ինչպէս գիտէք, հեղինակը ցոյց կուտայ մեզի նկարիչ մը, որ հասարակութենէն պէտք եղածին չափ չզնահատուելով՝ անկարող իր ընտանիքի կեանքը ապահովել գեղարուեստի միջոցաւ, կը հարկադրուի թողուլ իր սիրած ասպարէզը և մտնել առևտրական տուն մը իբրև «Կորրեսպոնդէնտ»։ Բայց այդ նորպաշտօնին մէջ «համրիչների չըխկչըխկոցը», «գրիչների ճըռճըռոցը», «հեռախօսի զանգահարութիւնը» միացած իր բարոյական տանջանքներին, այն աստիճան աղետաբեր աղղեցութիւն մը կը գործեն գեղարուեստագէտին վրայ, որ սրտի հետանդութիւն ստանալով կը մեռնի։

Այս է «Նկարիչ Թաջնեանի» թեման։

Անկեղծօրէն ըսելով՝ դրամայի ընթերցումը այնքան ալ գրաւիչ չեղաւ մեղի համար։ Բայց կան պիեսներ, որ եթէ ըն-

թերցումի ժամանակ շատ բան կը կորցնեն, մեծ բան կը շահին բեմի վրայ:

«Նկարիչ Թաշճեանը», դժբաղդաբար, այդ փորձէն ալ յաղթական դուրս չեկաւ: Որովհետև թատերախաղը՝ իր ձերին՝ ֆորմին մէջ պակասաւոր է: Գործողութիւնը դանդաղ է, ու գլխաւորը՝ դրամատիզմ գրեթէ չի պարունակիր: Իրաւ՝ հերոսը շարք մը բարոյական տանջանքներէ յետոյ կը մեռնի, բայց այդ մահը դժուար թէ կարող ըլլայ դրամայի կորիզը կազմել:

Պ. Մանուէլեանի էական սխալը՝ հերոսը նկարչի մը դիմագծերու տակ մեզ ներկայացնեն է: Երևակայեցէք, իր դրաման որքան պիտի լայնար, եթէ իբրև հերոս ընտրած ըլլար գրագէտ մը կամ հրապարակախօս մը: Ի՞նչ հոյակապ տեսարաններ պիտի կրնար հանել Գաղափարի ու ծշմարտութեան ջահը ձեռքը բռնող Անհատին ու Խաւարի ուժերով զինուած Հասարակութեան միջն տեղի ունեցող ընդհարումներէն: Գրագէտ կամ հրապարակախօս Թաշճեանը՝ տեսակ մը դոկտոր Շտոկման ըլլար գուցէ, եթէ ոչ նոյնքան վսեմ, գոնէ նոյնքան յուզող, որովհետև ան պիտի ապրէր ու պիտի գործէր մեր մէջ, ու մենք զինքը շատ լաւ պիտի հասկնայինք: Մենք շատ լաւ պիտի հասկնայինք ու նաև շատ բնական պիտի գտնէինք անոր կրած հալածանքները, ձախորդութիւնները, դառնութիւններն ու տանջանքները մեր մէջ, այսինքն անզիտակցութեամբ զրահաւորուած այնպիսի հասարակութեան մը մէջ, ինչպէս է հայ հասարակութիւնը:

Բայց Թաշճեանը նկարիչ մըն է, հետևաբար գործ ունի ոչ թէ որոշ հասարակութեան մը, այլ բոլոր հասարակութիւններու հետ: Իր ընտրած ասպարէզովն իսկ համաշխարհային մարդ, իր տաղանդին առջն բաց են բոլոր երկրները. եթէ հայր, թուրքը, վրացին, ոռւսը չի գնահատեր իր ստեղծագործութիւնները, կան ֆրանսիացին, անգլիացին, իտալացին, որոնք պատրաստ են իր հայրենակիցներու անտարբերութիւնն ու արհամարհանքը փոխարինել իրենց քաջալերութեամբ, հիացումով:

Ահա այն մեծ թիւրիմացութիւնը, որու ցանցերուն մէջ կը բռնուի հեղինակը իր առաջին քայլին:

Բայց շարունակենք: Ենթադրենք, որ այդ նկարիչը պինդ կպած է իր հողին, իր միջավայրին, որ Կովկասէն դուրս աշխարհ չկայ իրեն համար, որ ան վճռած է ապրիլ ու արտադրել զինքը շրջապատող անմշակ հասարակութեան համար: Այս պարագային պ. Մանուէլեան պէտք է ջանար ցայտուն կերպով պատկերացնել այն լուս, բայց ողբերգական մաքառումը,

այն եղերական ու յուզիչ ու խով պայքարը, որ ստիպուած է մղել նշմարիտ գեղարուեստագէտը անկերթ, տգէտ, կոպիտ հասարակութեան մը հետ:

Այս թեման զարգացնելու համար հեղինակը պարտաւոր էր նախ՝ մեղի ցոյց տալ նկարիչ մը, որ ոչ միայն հոգով ու մարմնով նուիրուած է իր կոչումին, այլ և իսկապէս արուեստագէտ է ու տաղանդաւոր: Անհրաժեշտ էր որ անոր արժանիքը անվիճելի ըլլար, որ ան եթէ ոչ հասարակութեան, գոնէ ձեռնհաս ու հեղինակաւոր անձերու հիացումը վայելէր: Յետոյ պ. Մանուէլեանի կը մնար մեր առջեւ մերկացնել նկարչի ներքին կեանքը, այն նիւթական ու բարոյական անթիւ զոհաբերութիւնները, զրկանքներն ու չարչարանքները, որոնց գնով դեղարուեստագէտը կը յամառի՝ զինքը չհասկացող ու արհամարհող հասարակութեան մը բարձրացումին ու հոգեկան սփոփանքին համար ստեղծել գեղեցկութիւն, յուղում, կեանք: Ու այնուհետեւ, երբ ուրիշ ճար չկայ, երբ յոյսի ու փրկութեան բոլոր դռները փակուած են, երբ դառնութեան ու զրկանքներու բաժակը լցուած է —մղէր Թաշճեանը ցաւագին ու գերազոյն զոհողութեան:

Ահա այդ ժամանակ միայն մենք զոհողութեան մեծութեանը գիտակից, գեղեցկութեան ու իդէալին հայհոյող հասարակութեան մը անորակելի վարմունքն վկիրաւորուած՝ պիտի բաժնէինք Թաշճեանի զայրոյթը, խոռվքը, ցաւը: Ահա այդ ժամանակ միայն դրաման, հոգեկան պայքարը պիտի փոխադրուէր և մեր վրդովմունքի ու ցաւի հանգիտութեամբը եղբայրացած մեր հոգիներուն մէջ, ու մենք Թաշճեանի զոհաբերութեան տակ պահուած պիտի գտնէինք բողոք ոչ թէ իր ընտանիքին դէմ, որ անընդհատ արտունջքներով զինքը կը ջլատէ, այլ հասարակութեան դէմ, որ՝ մորին թշնամի, ու նիւթին միայն մատչելի ու բարեկամ, կը խեղդէ ճշմարիտ գեղեցկութիւններն և մեծութիւնները: Ու նոյնպէս այն հասարակական կազմակերպութեան դէմ, որ անհամը կը բռնադատէ ապրիլ, զարգանալ իր բնական ընդունակութիւններուն հակառակ, չընել այն, ինչ որ կը ցանկայ ու ընել այն, ինչ որ չի ցանկար:

Մինչդեռ, իր ներկայ ձեին մէջ, պ. Մանուէլեանի Թաշճեանը մեղի կը ներկայանայ իր անձնական փառասիրութեան թոփչքին մէջ վկրաւորուած հոգի մը, քան տաղանդի ու գաղափարի ներկայացուցիչ մը:

Բ. տեսիլէն իսկ մենք կ'իմանանք, որ իր պատկերներ «աշակերտական խծրծանքներ» անուանուած են նկարչական

քննադատի մը կողմէ: Գուցէ առարկէք, որ քննադատը սխալ լուած է. բայց այն ժամանակ ի՞նչ օգուտ կար աւել ցնել այդ գիծը, որ բացի թեման տկարացնելէ ուրիշ բանի չի ծառայեր: Իսկ մենք ի՞նչ փաստեր ունինք թէ գեղարուեստագէտին տաղանդն անվիճելի է: Հեղինակը չի կրնար հաստատուած համարել այն՝ ինչ որ ապացուցութեան կարօտ է: Իր ենթադրութիւնը մեր համոզումը չի ցներ, մեզի փաստեր պէտք են: Որպէս զի մենք համակրենք Թաշճեանին, վստահ ըլլանք անոր կոչումին ու նշանակութեան վրայ, բացարձակապէս անհրաժեշտ է որ անոր արժանիքը կասկածի տակ չի մնայ: Այդ փաստերը շատ խախուտ են սակայն: ուրիշ թղթակից մը այցելերով անոր պատկերահանդէս՝ կը յայտարարէ թէ իր պաշտօնակցին քննադատութիւնը «մի անպատկառ յօդուած էր» և կը խոստանայ գովել Թաշճեանի գործերը: Այցելու մը, որու ձեռնհաստութիւնը մեզի անծանօթ է, կու գայ իր հիացումը յայտնել հետևեալ միամիտ եղանակով. «Ծնորհակալութիւնս եմ յայտնում այն մեծ զուարճութեան համար, որ ինձ պատճառեցին ձեր գեղեցիկ պատկերները: Մի բանիսը այնքան յաջողուած են, որ մարդ յափշտակւում է նայելիս... Հաւատացէք, պարոն Թաշճեան, որ եթէ ես միջոց ունենայի, անպատճառ ձեռք կը բերէի ձեր պատկերներից գոնէ երկուսը»... Ի հարկէ կայ և իր բարեկամ բժշկին ու իր աշակերտին խօսք ընդմէջ հաստատումը թէ Թաշճեանը տաղանդ ունի, բայց այդ բոլորը, ինչպէս ըսի, մեզի համար բաւական համոզվեր չեն: Ընդհակառակը կայ փաստ մը որ ջախջախիչ է: Մանասեան՝ Թաշճեանցի աշակերտը: Եւրոպա երթալ կատարելագործուելէ, արտասահմանի մէջ կարգ մը յաջողութիւններ գտնելէ յետոյ, երբ հայրենիք կը վերադառնայ, միթենոյն հասարակութեան կողմէ այնքան փայլուն գնահատութեան կարժանանայ, որ տակաւին պատկերահանդէսը չի բացած երեք նկար կը ծախէ արդէն բաւական մեծկակ գներով:

Թէ նկարիչը հոգով արտիստ մը չէ, այլ դիլետանտ մը, ահաւասիկ ձեզի ուրիշ փաստ մը:

«Դու մի գեղարուեստագէտ ես» ներքին ձայնը միշտ լըսող Թաշճեանը, պիմ մանկութեան օրերից սկսած զգում էի իմ մէջ անդիմադրելի սէր և հակում դէպի ստեղծագործական մըտորումները ուռուցիկ կերպով բացագանչող Թաշճեանը, տեսսէք թէ ի՞նչ տրամադրութեամբ կը բաժնուի վրձինէն ու յանձնն կ'առնէ «Կորրեսպոնդէնտ»-ի պաշտօնը:

Փլ.—Վերջապէս դու հօ ընդմիշտ չես թողնում վրձինդ: Դա կը լինի մի ժամանակաւոր զբաղմունք, մինչև որ մեր դը-

բութիւնը լաւանայ: Այսուհետև եղբայրդ Վահանն էլ կ'աւարտի, կը գայ, քեզ օգնութեան ձեռք կը մեկնի, դու կը թեթեանաս հոգսերից, և այն ժամանակ ոգեորուիր, ինչքան սիրադայ, թէկուզ գիշեր ու ցերեկ պատկերակալի մօտից մի հեռանար:

Միթ.—Դէմքը պայծառանուս է) Այդ լաւ ասացիր, Ֆարա: Վահանը կը գայ և ամեն ինչ կը բարեփոխուի: (*Մտածելով եւ ուրախ*) Այս, նա ձեզ կը տայ ձեր ուզած բաղխտաւորութիւնը, իսկ ինձ—ազատութիւն հոգսերի գերութիւնից: Այս, հիանալի կը լինի... ևայն:

Մանօթ նկարիչ մը, որ հանդիսատես էր ներկայացման, արդարացի կերպով կը նկատէր միջնարարի ժամանակ, որ նուիրուած գեղարուեստագէտ մը պիտի նախընտրէր իր գործերը աժան զնով զիջել առաջին յաճախորդին, քան դրժել իր կոչումին: Թաշճեանը, որ իր մէկ նկարը չէր համաձայնած 300 բուրլիով ծախելու, յետոյ կը վճռէ ձգել նկարչութիւնը:

Ուրեմն թատերախաղին երկրորդ առանցքն՝ զրկանքի կենցաղի մը ցուցադրութիւնը նոյնակս կատարեալ լոյսի մէջ չէ:

Իսկ այն դրուագը, որով *Մանուէլիան* կը վերջացնէ պիեսը, չի շարժէր ունկնդիրը:

Մանասեան՝ Եւրոպայէն դարձած՝ կ'այցելէ ուսուցչին: Թաշճեան իր նախկին աշակերտէն յաջողութեան ու յաղթանակի լուրերն առնելով՝ դառնութեամբ կը լեցուի. «Եսս մէկն եմ այն վատ արարածներից, որոնք դաւաճանում են իրենց կոչմանը և իրենց քանջարը *), այդ գեղեցիկ երկնային պարզեց, հողի տակը թաղում...» կը բացագանչէ: Մանասեանի մեկնելէն յետոյ կնոջը հետ ընդհարում մէջ կը գանգատի որ «իր ստեղծագործութեան վրայ նայում էին, իբրև մի կթան կովի վրայ», կը քաշուի իր սենեակը, հաստատելով՝ որ ինքը ընդունակ է աշխատելու, որ «իր զլուխ-գործոցները դեռ սպասում են» իր առաջը. «ահա—հէնց այս բոպէիս մի հոյակապ սիւծէտ լուսաւորեց իմ միտքը... գաղափարը դեռ ևս աղօտ, դեռ սակաւ անորոշ, բայց ըստ ամենայնի մի հանճարեղ գործ պիտի լինի դա, արժանի նոյնիսկ թէոկլինի վրձինին... Միայն հարկաւոր է մտածել, լաւ մտածել, և այն—միայնակութեան մէջ. այն, անպայման միայնակութեան մէջ»:

Նոյն բոպէին ներս կը մտնէ Հոկիփսիմէ, Եւրոպա բժշկականութիւն ուսած տան բարեկամ մը, որ նոր կը վերադառ-

*) Պէտք է նկատել, որ գժուար թէ որևէ մէկը իր մասին այդքան յակնութեամբ խօսէր:

նայ արտասահմանէն։ Հոփիսիմէ երբ կը լսէ որ Թաշճեան ու-
րիշ գործով կը պարապի, շատ կը զարմանայ. «Գեղարուեսաթ
երկրպագուն, նա որ մի ժամանակ վրձինը չէր թողնում ձեռ-
քից, որի ստեղծագործութեան մէջ էր ամփոփուած իր ամբողջ
աշխարհը, ձգել է վրձինը»...

Ու Հոփիսիմէի «անակնկալ երևալը», անոր «կշտամբան-
քը» և խոռվ եղրօր՝ Վահանի վերադարձի լուրը այն աստիճան
խորապէս կը յուղեն, կը վրդովեն ու նաև կ'ոգեսրեն նկարիչը,
որ ցնցումին չըմանալով սրտի պայթումէ մը կը մեռնի.

Պ. Մանուէլեան կը թուի թէ աւելի լաւ ըրած պիտի ըլլար,
ձգելով՝ որ իր հերոսը առանց այդ օտարութի միջամտութեան
մեռնի։ Թաշճեանի համար ուրիշներու դատաստանը, կարծիքը
աւելի ծանրակշիռ չպիտի ըլլար, քան իր ներքին համոզումը,
այն ցաւատանց գիտակցութիւնը թէ ինք գեղարուեսաթի համար
այլևս կորած է։ Միթէ Հոփիսիմէի մը հաստատութեան պէտք
ունէր զգալու համար որ դրժած է իր կոչումին։

ՏԻԴՐԱՆ

ԽՄԲԱԳԻՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ

Շարունակում է «Մուրճ»-ի 1904 թ.-ի բաժանորդա-
գրութիւնը՝ նոր գրուղիները կը ստանան յունուարից լոյս տե-
սած բոլոր համարները։ Հարկ ենք համարում յիշեցնելու, որ
յաջորդ համարը (№ 6) կ'ուղարկուի միմիայն այն բաժանորդ-
ներին, որոնք լրացրած կը լինեն մաս-մաս վճարուող բաժա-
նորդադինը։

Բագուից, գետաշէնցի պ. պ. Ա. Մուաէլեանց (1 ր.
50 կ.), Խ. Գաբրիէլեանց (1 ր. 65 կ.), Ա. Այանեանց
(1 ր.), Մ. Քեռթանչեանց (1 ր.), Գ. Մէժիեանց (1 ր.),
Ա. Զարդարեանց (1 ր.), Առ. Զալալեանց (1 ր.), Ալ.
Զալաւեանց (1 ր.), Յ. Եղեանց (50 կ.), և Ս. Զիլին-
գարեանց (50 կ.) իրանց գիւղի համայնքի համար հա-
ւաքել են ներկայ տարուայ «Մուրճ» ամսագրի մի բա-
ժանորդագին։ Յիշեալ համայնքին ուղարկուած են լոյս
տեսած համարները։

Պ Ա Տ Ա Մ Խ Ա Ն Ն Ե Ր

ԿԱՐԱԿՈՒՐՏ (Բաշ-Բեոյ), Ա. Մ.—Զի տպուելու։

ՆՈՐ-ԶՈՒՂԱ, Տ. Ա.—Սպասում ենք մեր նամակի պատասխանին։